

Արցախ Կը կազմէ Իր Ազգային Խորհուրդը

Արցախի բնակչութեան լիազօր բոլոր ներկայացուցիչները 16 Օգոստոսին համագումար մը կազմակերպեցին Ստեփանակերտի մէջ, նպատակ ունենալով ինքնավար Մարզին ղեկավարման խորհուրդի մը կազմութիւ-

նը, միշեւ կառավարման սահմանադրական ձեւերու վերականգնումը։ Համագումարին մերժած էին մասնակցիլ Արցախի ազերի ներկայացուցիչները։

Համագումարը ընտրեց 78 անդամներէ բաղացած Ազ-

գային Խորհուրդ մը, որ առաջնահերթ խնդիրներ նկատեց Արցախի իրադրութեան կայունացումը, ազգամիջեան հակամարտութիւններու դադարումը աշխատանքի վերսկսումը եւ լրջանի բոլոր ազգերու եւ ազգութիւններու բարի դրացիական յարաբերութիւններու վերահաստատումը։

Պատգամաւորները ափսոսանք յայտնեցին, որ ատըրպէյճանական կողմը չէ յօժարած համագումարի աշխատանքներուն մասնակցելու, ատով իսկ զրկուելով փոխադարձ մերձեցումի եւ հարցերը օրինական միջոցներով լուծելու հնարաւորութենէն։

Ազգային Խորհուրդը ընտրեց 17 անդամներէ կազմուած նախագահութիւնը, որ պիտի ղեկավարէ ընթացիկ աշխատանքները։ Նախագահ ընտրուեցաւ Խ. Միութեան ժողովութեական

(Ծար.ը տեսանել 13րդ էջ)

ՀԱՄԱԳՈՒՄԱՐ

(Ծար. առաջին էջեն)

Երեսփոխան եւ Մարտունիի Շրջկոմի Ա. Քարտուղար Վաչական Սանթուրի Գրիգորեան, իսկ անոր տեղակալներ ընտրուեցան Արցախի Յատուկ Կառավարման Կոմիտէի անդամ, Ժողովրդական Վերահսկողութեան Մարզային Կոմիտէի Նախագահ՝ Վլատիմիր Հայրապետի Թովմասեան եւ Կուսակցութեան Մտեփանակերտի Քաղկոմի Ա. Քարտուղար Վալերի Արգարի Աթաջանեան:

Ազգային Խորհուրդը եւ անոր Նախագահութիւնը, ընդունելով Խ. Միութեան Մրագիրն ու Կանոնադրութիւնը, գործելով խորհրդային օրէնքներու Մրջագիծին մէջ, ի շահ ժողովութիւն պիտի վարեն Մարզը՝ ժողովրդական երեսփոխաններու տեղական խորհուրդներու, Կուսակցական Կոմիտէներու, երիտասարդական միութեան, աշխատաւորական հաւաքականներու խորհուրդներու, եւ հասարակական կազմակերպութիւններու միջոցով:

Համագումարի ընթացքին տեղի ունեցած ելոյթներուն, ու ապա՝ կատարուած յայտարարութեան մէջ նշուեցաւ Արցախի բնակչութեան արդարացի կամքը, որ է՝ ինքնավար Մարզը Վերամիաւորել Հայաստանի հետ, ինչպէս նաեւ իրաւունքը տնօրինելու՝ իր ճակատագիրը, իր քաղաքական եւ իրաւական կարգավիճակը, իր տնտեսական, ընկերային ու մշակութա ին զարգացումը ապահովելու իւրաքանչուր ժողովուրդի սրբազն իրաւունքը:

Քննադատութիւններ եղան, որ Արցախի մէջ Կառավարման Յատուկ ձեւ մտցնելը, Մարզը կուսակցութեան Մարզկոմէն եւ ժողովրդական երեսփոխաններու Մարզային Խորհուրդէն իրաւագրկելը Արցախէն խլեցին առանց այդ ալ Մարզին ունեցած ջնջին իրաւունքները: Դիտողութիւններ եղան, որ Խ. Միութեան Գերագոյն Խորհուրդի Մարզին յատուկ քաղաքացիներու

Ժընեի Թանգարանը Կը Զնջէ Հայկական «Ցեղասպանութիւն» Բառը

Զուիցերիոյ Ժընեւ քաղաքի Միջազգային Կարմիր Խաչի եւ Կարմիր Մահիկի թանգարանին պատերէն կախուած ժամանակագրական տեղեկութիւններուն մէջ 1893-1897 եւ 1915-1918 թուականներուն Հայկ. Ջարդերը եւ Եղեռնը բնորոշուած էին որպէս «Ցեղասպանութիւն»:

Թուրքիոյ Պէրնի (Զուիցերիա) աւագ դսպանը իրողութիւնը իմացուցած է իր կառավարութեան: Թուրքիոյ Արտաքին Գործոց Նախա-

րարութիւնը միջմտած է եւ «ցեղասպանութիւնը ջրող փաստաթուղթեր» ներկայացուցած է թանգարանի տնօրէնութեան, որ «քննելէ» ետք զանոնք այն համոզումին եկած է, կր գրէ «Հիւրըիյէթ» թերթը, թէ պատահած դէպքերը ցեղասպանութիւն չէին: Հետեւաբար «ջնջուած է Ցեղասպանութիւնը»:

Զուիցերիան այն երկիրն է, որ մնայուն օժանդակութիւնը ընծայած է հայերուն, ցեղասպանութենէն ետք....:

անվտանգութեան կառավարութիւնը... ՚եւ մտցնելը չի զրկեր տեղական խորհուրդներու գործունէութիւնը: Միւս կողմէ, Խ. Միութեան Կանոնադրութիւնը իրաւունք չի տար վերացնելու կուսակցութեան Մարցային Կոմիտէն: Բոլոր պատգամաւորները համակարգիք էին, որ Յատուկ Կառավարման Կոմիտէն ներկայիս գոյութիւն ունեցող ձեւով, իր կառավարման վարչամեքենայով եւ իրաւասութիւններով, ի վիճակի չէ Մարզը դուրս բերելու ճշգնաժամային վիճակէն: Անոր ապացոյցն է, արդէն, չորրորդ ամիսը շարունակուող գործադուլները, ժողովուրդին դժբախտ վիճակը, որ կը գտնուի ֆիզիքական եւ ջղային հիւծման եղրին: Մինչեւ այսօր, նաեւ, վերջ չէ տրուած դարաբաղեան խընդրին լուծման հակառակուրդներուն սադրանքները, որոնք աւելի կը լարեն Մրջանին ձգտուածութիւնը:

Համագումարը, Յատուկ Մրջանի զինուորական հրամանատարին, Խ. Միութեան Ներքին Գործոց Նախարարութեան գօրքերուն եւ Խորհրդային բանակի ստորաբաժնումներուն կոչ ըրաւ, որ բնակչութեան հետ գործոն կերպով համագործակցին խաղաղութեան շուտափոյթ ապահովման նպատակով:

Համագումարը իւրացուցատրապէջանական ժողովուրդին ուղղուած դիմում

մը, ուր իր մտահոգութիւնը արտայայտեց երկու հարեւան ժողովուրդներու յարանուն օտարացման կապակ-

ցութեամբ: Ատրպէյճանական ժողովուրդին կոչ ըրաւ, նաեւ, փոխադարձաբար ճանչնալ միմեանց անկապտելի իրաւունքները, դիմել երկու ժողովուրդներու զաւակների խաղաղ ապագան ասլահովող կոնկրէտ քայլերու, որոնք վաղը պէտք է ապրին եւ աշխատին այս հողի վրայ:

Համագումարը յայտարարեց իր վեռակամութիւնը հետեւողականորէն հասնելու Խորհրդային Հայաստանի հետ ԼՂԻՄի վերամիաւրման եւ ԽՍՀՄ Գերագոյն Խորհրդին խնդրեց այլեւս չձգագել պրոբլեմի արմատական լուծումը:

Համագումարը Մարզի ըընակչութեան կոչ ըրաւ, դադրեցնել գործադուլները եւ Ազգային Խորհրդին յանձնարարեց անհրաժեշտ բոլոր միջոցները ձեռնարկել, Մարզի ամբողջ տարածքին աշխատանքային բնականոն կշռոյթը վերականգնելու նպատակով:

Համագումարին մասնակցաղծ են նաեւ Արցախի Յատուկ Կառավարման Կոմիտէի անդամ Զօր. Ս. Կուպրիէկեւ, Յատուկ Մրջանի զինուորական պետ Զօր. Վ. Սաֆոնով եւ Յատուկ Կառավարման Կոմիտէի օգնական Բ. Նեւեղով: